



## ՃԱՐԱՐԱՐԵՐ

# Ազգային, Քաղաքական, Բանասիրական եւ Զուարճալիք

Ժամանակ, Թիւ 51

ՃԱՐԱՐ

27 Յունի, 1898

**ՊԱՅՄԱՆՆԵՐ.** — Մաղիկի բաժանուղագինն է Տառեկան մաս ոչ համար 40, Գաւառներու համար 50 դրամ. : Անցումը առաջ մաս ոչ համար 25, Գաւառն համար 30 դրամ. : Համբ 30 դրամ Բաժանուղագութեր թիւի վրայ է, տառեկան բաժանուղներ առաջ մաս 52 եւ վեցամսեայները 26 թիւ մաղիկի :

**ՀԱՅՈՒԹ.** — Մաղիկի վերաբերեալ ամեն ինչ պէտք է ուղղել Պատմական Գաւառներ, Կ. Պոլիս, Սուլթան Համամ, թիւ 14 :

## ԱՐԵՒՈՒՆ ՏԱԿ ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Օգերը տաքցան, զիսի պատոյտներ ունինք ամենքնիս ալ ժողովներով ու ժողովականներով, ի բաց առեւալ այն երջանիկ արարածները որոնք՝ զիւզագնացութեամբ, սովորական մահկանացուներու կիմային տակ չեն ապրիր ալ եւս. Եղանակիս բերքերն էին ի մէջ այլոց մեր վարժարանական հարցարնութիւնները, որոնք խօսքը մէշերնիս, իրենց անիմաստ խեղկատակութիւններովը զբոյս կ'ուսեցընէին. Ռւսումնական Խորհուրդին բարենիշ մը, շիտակը ըսելով, խելացի բան մը ըրաւ, զո՞վ կը խաբէինք, սեւերնիս ներս ճերմակնիս դուրս ապրելով :

Մեր մեղուացան վարժապետներուն աչքը լո՛յս (աղո՛ցն ալ . . .), ալ խեղճերը թող երթան իւաթոք օ՛ֆ մը քաշեն :

Սակայն կ'երեւի թէ այն կարգադրութենէն մեր մաս մը Թաղական եւ Հոգաբարձու աղաները այնչափ զոհ չեն. — «Էմէնտիմ, ձայնարդ, ձունարդ մնանք կ'ուռոքիւն կ'ըլլայ» մի : » Մնամէջ ձեւակիրակութիւններ կ'ուզեն մարդիկը իրենց սկզբունքին հաւասարիմ, որովհետեւ հոն է ՓԱՌԱՌԱՌԱՌԱՌԻԹԻՒՆ ը, բան մը կրնա՞բ ըսել . . . :

\* \* \*

Ֆէրբէն կոչուած անհեղեղ արարածին համար, հայոցութիւններով լեցուն են մեր Ֆէրբէրը. Ֆէր-

բէն, առէք ձեզի սոսկալի թեզի մը, որ՝ եկեղեցականի նուիրական պարտականութիւնները, վաստանութեան զեղծումը մէկդի՛, մարդ մը ըլլալը անզամ կը մոռնայ եւ բնական օրէնքը սրբազրել կ'ուզէ անլուր դաւաճանութիւններով :

Կենաական հարց մըն է ասիկա մեզի համար եւ յուզուելու, իրար անցնելու իրաւունքը ունինք. միայն թէ քիչ մը ուշ չէ՞ ինչո՞ւ մինչեւ հիմայ չկըրցանք հեռատես գտնուիլ եւ հարկ եղածը առաջուլնէ լնել. Մեր իզմիրի Գեր. Առաջնորդը ինչո՞ւ չլիցաւ խորհիլ թէ իր ոչ դաւաճակից եղբայրներուն մէջ այս կարգի հրէշներ ալ կրնային գտնուիլ որոնց դէմ հարկ էր խորագէտ ըլլալ « իբրեւ զօձա » . . . :

Ասիկայ մեզի համար զաս մըն է աւելի իմաստուն ընթացք մը ունենալու համար այսուհետեւ հանդէպ այն հաստատութեանց որոնք մեր որբերը կը մեծցնեն. Աշքերնիս քիչ մը կանուխ բանանք :

## ԲԱՐԻՔԻՆ ԶԼԶՈՒՄԸ

Անցեալները Բարիզի պատմական դաստատանը, զարմանալի զատ մը տեսած է :

Երբ մէկ-երկու ամսոյ չափ առաջ Բարիզի չորս կողմը սառոյց պատած եւ ձիւնն ալ առատօրէն կը անդար, երբ ամէն մարդ կ'անսպարէր ժամ առաջ իր տունն հասնիլ, զրամատէր մը Պ. Փօզէֆին՝ Օբէրայի հրազդակալէն կ'անցնէր արագօրէն. յանկարծ

հառեւէն ձայն մը զինքն իր անունով կոչեց եւ հարկադրեց ետին դառնալ:

Կանչողը խեղճուկ եւ մաշած զգեստներ հազած մարդ մ'էր, որուն հանդիպումէն թէպէտ Պ. Փօզէֆին զոհ չեղաւ եւ չճանչնալ իսկ ձեւացուց, բայց մարդուկը յայտնեց թէ ինք իր դպրոցական ընկերն է Քօնսթանէ անուամբ:

Փօզէֆին յիշեց եւ իբր թէ հետաքրքրուելով հարցուց թէ հիմա ի՞նչ կ'ընէ:

Խեղճ Քօնսթանէ իր գոհունակութիւնն յայտնեց Փօզէֆինի շատ դրամ շահելուն եւ անոր հանդիպելուն համար եւ յիշեցուց թէ դպրոցին մէջ Փօզէֆին առանց աշխատելու դասերն իրմէ կ'օրինակէր: Բայց Փօզէֆին ալ խօսրի տակ չմնալու համար յայտնեց թէ ինք բարեփոխելով եւ լրացնելով կ'օրինակէր:

Վերջապէս վարժարանէն վերջ իսկ իր տարած չափազանց աշխատութեան փոխարէն ողորմելի վիճակի մը մէջ փողոցը մնացած ըլլալն յայտնեց, որուն փոխարէն Փօզէֆին սրտնեղելով հանդերձ զինքն յուսաղրել ու միսիթարել շանաց եւ յայտնեց որ թէպէտ կ'ուզէր իրեն օգնութիւն մ'ընել, բայց բանի մը ֆըրանք տալով ալ իրեն արժանապատուութեան դպչիլ չուզերալ, իրեն բաղդասում մը տուաւ, լսելով որ եթէ բաղդը յաջողի 500,000 ֆրանք կը շահի եւ աղքատութենէ ալ կ'ազատի, այսու հանդերձ այդ տոմսին թիւն իր տեսրին մէջ արձանագրեց:

Այդ միջոցին Փօզէֆինի մէկ բարեկամն անոր մօսեցաւ, մինչդեռ Քօնսթանէ դեռ կը շարունակէր շնորհակալ ըլլալ:

Յուսկ ուրիմն Քօնսթանէ բաժնուեցաւ երկու բարեկամներէն եւ բաղդրիկ յոյսերով սկսաւ իր առենն անցունել, նոյն իսկ վիճակահանութեան առջի զիշերը մինչեւ առաւու քունք չտարաւ:

Փօզէֆին վիճակահանութեան օրը շահող թիւերուն ցուցակը աչքէ անցնելով, խելքը զլիսէն զնաց նրա տեսաւ որ Քօնսթանէի տուած թիւը շահած էր ամենամեծ պարզեւը եւ ամենեւին չհաճելով որ իրեն պատկանող այդ 500,000 ֆր. ը ուրիշ մը վայելէ, շխտակ, շխտակ վիճակահանութեան կեղրուատելին զիմենք եւ յայտնելով թէ առաջին պարզեւը շահող թիւը բարկահան մ'իրմէ զողցած էր, խընդրեց որ զայն ձերբակալել տան, երբ ստակներն ուղելու զայ:

Քօնսթանէ առանց բանէ մը տեղեկութիւն ունենալու հետեւեալ առաւու կեղրուատելին դիմեց, ստակն առնելու եւ ի մեծ ապշութիւն իւր՝ ձերբակալուեցաւ, թէպէտ եղելութիւնը նշղօրէն կը պատ-

մէ, բայց ո՞վ կը հաւատայ այդ ցնցոտիներ հագած մարդուն, երբ վկայ ալ չունի: Պատժական ատեհանը զինքն իբր բասկակատ պիտի դատապարտէր, երբ Փօզէֆինի այն բարեկամը որ միակ վկան էր այս եղելութեան, յառաջ անցնելով իր վկայութիւնը տըւաւ եւ հետեւաբար Քօնսթանէ դատն եւ 500,000 ֆր. ը շահեցաւ, մնաս բարով ըսելով աղքատութեան: Խակ Փօզէֆին միամեայ բանտարկութեան դատապարտուեցաւ: իբր զրպարտիչ եւ կրեց այսպէս իր արժանի պատիմը:

## ԱՂՔՍԱԶ ՀԱՄԱՐ

Բարոյական պատճառներ են աղքատութեան հետեւեալներ, զորս զգաստացեալ աղքատ մը զագատուկէն մնաց խոստովանեցաւ:

«Ես աղքատացայ ծուլութիւնով, անվատահացուցիչ պայմաններ ի գործ դնելով, զեղիս եւ շոայլ կեանք վարելով, գտառարկ շրջելով, խաղամոլութեան հետեւելով, բնչպէս նաեւ չափազանց արքեցութեամբ, անկարգ ընթացիւք, յամառութեամբ, բանի ու գործի չհաւնելով, կարողութենէ աւելի բարձր գործ եւ ասպարէզ վնտուելով եւ չզիջանելով խոնարհ գործի ձեռնարկել, մինչդեռ արհեստ կամ առեւտրական բարձր ասպարէզը չէ որ զմարդ կը բարձրացնէ, այլ մարդն է որ իր յարատեւ աշխատութեամբը, ուզզութեամբն եւ պատուաւոր ընթացքովը կը բարձրացնէ գործն կամ արհեստը, որովք կը բարձրանայ եւ ինք ու կը լինի զաւակն իւր գործոց:

«Նաեւ պատճառք եղեն աղքատութեան իմոյ անքաղավարութիւն մասամբ իւրով, յաւակնոտութիւնն մասամբ իւրով, չափն ու կարողութիւնը ոչ ճանաչելով խոստումը չպահելով, յիսորտալով, սպառնալով, հայհելով, ծաղրելով, խարելով, սուտ խօսելով եւ սուռութիւնն, քսութիւնն ու չողոքորդութիւնն իբր դրամագլուխ գործածելով, գործի գլուխ չգտնուելով, ստէպ բացակայ լինելով գործատեղիէս ու պաշտօնէս զուարձութեան տալով ինքզինքս, կանոն չդնելով կեանքիս եւ գիշերներն շատ ուշ տուն գանալով ընդերկար զեղերելով զինետուններն ու անբարոյական վայրեր, անառակութիւնն ընելով, ինայողութիւնը չարգելով, անկարգ վարուց եւ բարտց աէր լինելով, ընտանեացն ինամք չունենալով, զաւակացս կրթութեանն հոգ չտանելով, ժամանակին չամունանալով եւ ասպօրինաւոր յարաբերութեամբ կենակցիւը նախամեծար համարելով, այլեւայլ փոքր ու մեծ պակասութիւններն ի գործ դնելով, որք անվայել են ինքնզինքը զիտցողի մը համար:»

Այսպիսի բարոյական պատճառներով աղքատացողք ի հարկէ չեն կրնար համրացին նպաստի արժանանալ:

Այսպիսի պարագայից մէջ զթութեան գործ է ուղղութեան բերելու ջանալ, ի պարտաճանաչութիւն հրա-

ւիրել, պատւոյ եւ ամէնալու զգացումը զարթուցանեւ նոցա սրտին մէջ, կարմրիլ սովորելու եւ աշխատութեան վարժեցնել նոցա աշխատելու գործ հայթայթելով եւ ընդ երկար հսկելով :

Սյս կարդի անձանց նպաստ կամ ողորմութիւն տալն կը ծառայէ մոլութիւնը քաջալերել եւ մոլիներու թիւն աւելցնել, որ հարմաւ զթութեան եւ կարեկցութեան գործ չէ .

Սակայն զգաստացովներն ալ աչքէ ձգելու չէ եւ տնոնց ալ աղէկ նայելու է որ դարձեալ չմոլորին:

Չինք զիտեր թէ աղջային վարժարանաց վարիչք ինչո՞ւ կը ջանան կարու մը աւելորդ ուրիւններով ծանրաբեննել ուսմանց ծրագրերն առանց սակայն տղայոց բարոյական կրթութեան հոգ տանելու եւ ի մանուկ հասսակէ սկսեալ տպաւորելու նոցա սրտին մէջ ամէնալու զգացումն եւ սորվեցնելու նոցա կարմրիլ գիտնալ :

Ահաւասիկ լաւ զբաղում մը մեր կրթական վարիչներուն համար որ քիչ մը աշխատութեամբ կրնան այս վիճակին դարմանը գտնել, կամ հրահանգի մը մէջ պէտք եղած յանձնարարութիւններն ընելով վարժարանաց անսուչներու եւ կամ ուրիշ աւելի յարմար միջոցաւ մը :

Գ. Ա.

## ՏԱՆ ՎԱՐՁՔԸ ՏՈՒՆԸ ԿՈՒՏԷ

Անցեալ տարի Երանոս աղա անուն 63 տարեկան ամուրի կծծի մը կէօթիւրիւ բազար տուն մը շինել տալէ ետքը, զայն ամիսը երկու ոսկիի կը դարձէ օրինական ծախսը չվճարելու ազանութեամբ առանց վարժակալին հետ ըստ օրինի պայմանագիր մը ստորագրելու :

Առաջին ամսագլուխուն տան վարձքը գանձելու համար երբ վարձուորին կը ներկայանայ, այս վերջինը, — վայ է փէնտիմ, հօշ կէլտինիզ, պէնտէնիզ աէ պիրիսինի կէօնտէրիպ՝ սիզի չաղըրթածաղըտըմ. — կ'ըսէ :

— Խայր օլա, ինչալլահ էվտէն խօչնուտառուուզ :

— Եէրտէն կէօյէ զատար խօչնուտըզ, տողրուսու, բէք հավատար, բէք կիւզէլ, ֆադաթ սիզ պու էվի կէօթիւրիւ մի եաբարաընըզ :

— էվզէթ :

— Հա... էօյլէ օլմալը, զիրա փէք չէրչի չէ զարտաշ :

— Նէ՞րէսի չէրչի տիր պունուն :

— Եօգարքի բօրեազըզըն չէրչիվէլէրի եօ՞գ մու, թէքմիլ պօզուգ, արալզլարտան եազմուը իչէրի վուրույօր, պիզիմ րահաթուզլըզմըզ պիր եանա, էվէ եազք օլույօր, գարտաշ, պունու պիր սահաթ էվլիլ եափարմալ :

— Աճապո գա՞շ զրուշլա օլուր չէյ տիր :

— Եւչ աէօթթ լիրալըդ լազըրաը, ափշարտան բէն-ճիրէլէրէ պիրէր գանատ եափարմալը, էկէր իսթէրսէն պէնիմ պիր տօղրամաճը աճապազըմ վար, ուճուզճա եափարմալ :

— Թէշէքքիւր էտէրիմ, էօյլէ իսէ սիզ եափարմըն տա սօնրա քիրայա այցըըըզ :

— Պաշ իւսթիւնէ պէն օնու թէմիզգծէ հափարըրըմ, սիզ թէէսիւֆ էթմէյինիզ, ըսելով տանտէրը ճամբու կը զնէ :

Երկու ամիս ետքը մարդը դարձեալ կ'երթայ ամսական ուզելու, վարձակալը առանց սպասելու տանտիրոջ տալիք բարեւին, Եթրանոս աղա, կալիպա քիրա իշխն կէտինիզ կ'ըսէ :

— էվզէթ էֆէնափիմ, մալիւմա :

— Պաշ իւսթիւնէ, վէրէլիմ ամմա սանա պիր րէ-ձամ տահա վար, եէմէք օտասընըն մուսլուզու հօգ, գար-տաշ, պիր միսաֆիր կէլիյօրսա ութանըյօրըմ, պիր տէ սօգագ գափուսունա պիր գոլ տէմիրի իսթէր, կէճէ ու-յույամայօրըզ, սարնըճա տա պիր մէրմէր պիլէզիկ լազըմ արը, չօլուգ չօճուգ ավլուտա օյնարլար, պիր կիւն մութ-լաք պիր գազա չըգաճագագ :

— Տէմէք օլույօր քի պիզ պու այ տա քիրա ալա-մայաճազըզ :

— Լազըմըն վար ըսա վէրէյիմ, պանա կէօրէ հավա հօշ, ֆագաթ տէտիքլէրիմի պիր սահաթ էվզէլ եափ-արըըն, լազըմը շէլէր տիր :

— Սարնըճ պիլէզիկինի գաչա՞ վէրիրէր, հօշ շմ-տիքի պիլէզիյի էյի իսի ամա... .

— Ատամ նէ՞ օլաճագ, էվինին իթիսպարը արթար, գարուտան իչէրի պիրիսի կիրսէ սարնըճը մէրմէր պիլէ-զիքէ կէօրմէի տիր, շիմտի թօփտան՝ մուսլուգ տրը, պիլէզիք տիր, գոլ տէմիրի տիր իւչ տէօրթ լիրալըդ իշ :

— Միջէ նէր նէ գատար զահնէթ իսէ, լազըմ օլանը եափարըըն տա՝ սօնրա քիրայա սայըըըըզ :

— Պաշ իւսթիւնէ, պէն հէր շէյ էնզէն հօլլու եա-փար եազըչարըըըմ, շիմտիյէ գատար հաբալըմըզ օլտու-զում շէլէրաէ զիյատէ պիր շէյ կէօրիւյօրմըլուն :

— Եօգ, սալ օլասըն, պէնտէն աէ ուճուգ եափար-րըյօրըն, Ալլահ րազի օլուն սէնտէն, հօշճա գալ :

— Մէֆա կէլտին, ըսելով իրարմէ կը բաժնուին :

Ամիս մը վերջը Երանոս աղան այլեւս ձեռքովը դրածի պէս վարձքը առնելու համար վարձակալին տունը կ'երթայ եւ գուու զարնելով,

— Մաթոս աղան հօ՞ս է կը հարցնէ :

— Թէնէքէնի եահուտի մը կանչելու զնաց, հիմա ուր է նէ կուգայ, կը պատասխանեն :

Սյս պատասխանին վրայ Երանոս աղան մտմտոքը կ'առնէ, կալիպա պիզ պու այ տա քիրա ալամայաճազըզ շիմաի տէ իշին իշինտէն թէնէքէնի չըքըյօր :

— Սյս միջոցին դուու զարնուելով Մաթոս աղան կը փիրագառնայ :

— Վազըթլար հայր օլսուն, Մաթոս աղա :

— Հօշ կէլտին Երանոս աղա, գարտաշ, պիզ պու էվէ թաշընալը պիլայա օղրատըզ, եաղմուր եզարսա օտանըն իշինտէ նէ սէտիր գալլըր նէ էշեա, էվին իշի սէլ պասար, սապահա զատար օտատան օտայա փըրթը թաշըմագտան հալ կէլիր պաշըմըզա, սիզ պու է-վի քիմչ եաբարըընը :

— Աղնատըզ գարտաշ, պիր շէյ տիր օլտու, շիմաի պիզ գա՞չ այ տահա քիրա իսթէմէյէ կէլմէյէլիմ :

— Օ պիր այ պաշը կելինիդ հիսապընը էտէրիզ :  
— Պարէ նէ լազըմսա թօփտան եափտըր տա ո պիր  
կէլիշիմաէ պիր գուսուր գալմասըն :

— Պաշ իւսթիւնէ, արթըզ անմաշըլտը քի պիզ պու  
էվէ գալֆալըզ էտէճէյիզ, ըսելով դարձեալ ճամբու կը  
գնէ :

Ամառու զլխուն Երանոս աղան ալ այս մնդամ տան  
վարձքը առնելու համար միտքը կը գնէ որ վարձւորը ինչ  
առարկութիւն որ ընէ ականջ չի կախէ, ուստի կիւրակէ  
առառու մը կ'ելլայ վարձակալին կ'երթայ :

— Բարի լոյս Մաթոս աղա :

— Եւ Աստուծոյ բարին Երանոս աղա, պէտ ախալար  
մննք աս տունին պէլայէն չպիտի ազատինք :

— Կէնէ նէ՞ վար Մաթոս աղա :

— Նէ օլաճագ գարտաշ, նէ եափաճաղըզ պէօյէ,  
եաղան եաղմուրլար հէփ պօշունա կիթափ, պիր տիրհէմ  
սու թութայօր :

— Պէ ա՛ գուզում, պիզ պու էվի էփէյի պիր մէ-  
րամէթ էթտիք, պարէ սէն տէ պանա մէրհամէթ էթ տէ  
պիր այլըզ օլսուն վէր քի իւսթիւնէ պազըպ սէլինէյիմ,  
պու եէտի այ օլսու պիր փարանը տահա քէսէմիզէ գոյ-  
մատըզ :

— Էյի ամա, պիզ տէ վէրէճէք քիրամըզը սէնին է-  
վլինին իւստիւնէ հարճայօրըզ, պէօյէ չէրչի էվ եափալ-  
րըպ տա այ պաշնտա քիրալարը ալմագ քի՞մ իսթէմէզ :

Երանոս աղան այս խօսքերէն վերջապէս հասկնալով  
վարձակալին բոնած ճամբանէ, առանց մնաք բարովի կը  
մեկնի, եւ ուղղակի իւր մէկ բարեկամին դիմելով ցաւը  
անոր յայտնելէ ետքը կը յաւելու :

— Ա՛խպար, պիզ պու ատամա ինկլիդ սարայը քի-  
րալամատըզ ա, պօրճ հարճ ըլա անճագ եափալըզ, չիմսի  
թամիրի իշխն իսթիլլա՞լ մը էտէճէյիմ :

Բարեկամը կը պատասխանէ :

— Երանոս աղա, չօգ թամա չօգ զիյան կէթիրիր,  
սէն ալթմըզ պէշ եաշնտա պիր ատամըն, չիւքիւր կէ-  
շինմէն եէրինտէ տիր, պունտան սօնրա ագարէթ եա-  
փըպ պիր թագըզ քիրամըլար իլէ ուղրաշմանըն նէ եէրի  
վար, պա խուսուս քի կէօթիւրիւ եափալըրըն էվին ի-  
շինտէն տիւրկէր էքսիք օլամագ, պիր տէ գոնթրամըզ  
էվ քիրալայանըն պաշնա պէօյէ չէյլէր կէլէճէք տիր :  
Պանա սօրար իսէն պու էվի հէմէն սաթմալըսըն, եօգսա  
սօնունա գատար նէ թամիրի պիթէճէք տիր, նէ տէմիրի,  
Ժվ քիրասը էվի եէր տէմիշէր տիր :

Ա. Գ.

## ԶՈՒԱՐՃԱԼԻՓ

Հազուագիւտ նկարներու աճուրդի մը միջոցին, մու-  
նետիկը կը պօռար, Գառնուկ մը մարգագետնին մէջ 500  
ոսկի » :

Հոն գտնուող խեղճուկ դիւղացի մ'ալ ըսաւ .

— Եթէ բոլոր ունեցածս չունեցածս ժողվեմ, նորէն  
առ գառնուկէն պրծոլա մ'անդամ չպիտի կրնամ ուտել :

\* \* \*

Երկու մնծարաններու խօսակցութիւնը .

— Եղբայր, մէկը կը ճանճամ այնչափ ճիշդ թոշնոյ  
ձայն կը հանէր որ թաշունները բազմութեամբ իր շուրջը  
կը խոնուէին պարաէզին մէջ :

— Է՞ն, ատ ալ բան է՞, ես մէկը կը ճանճամ այն-  
չափ լաւ աքաղազի պէս կը խօսէր որ արեւն մնդամ  
խարսուելով կը ծագէր... :

\* \* \*

Բարեսիրաց մէկը մուրացկանի մը ստակ տուած ա-  
տեն հարցուց :

— Ազգական չունի՞ս :

— Ա. Ֆ կ'ընես, տղա, կը պատասխանէ մուրացիկը,  
եղբայր մ'ալ ունիմ որ ինծի պէս կոյր է... բայց իրար  
չենք տեմներ :



## ԳՏՆՈՂԻՆ ՊՐԱՎՈ

Լրագրաց մէջ ստոյգ լուր մը :

— Բուարատըզ աղջիկ մը :

— Սնձնուէր թաղական մը :

— Ս. ռանց ակնոցի սիրահար մը :

— Պարտք չունեցող մօնշէր մը :

— Չանթամըզ մատամ մը :

— Փորը կուշա խմբագիր մը (մէկ հատ մը կայ) :

— Թրախօմատըզ կարգուող մը :

— Հիւանդութեան բուն անունը դիացող բժիշկ մը :

— Սոլֆաթօմարզ դեղագիր մը :

— Եամասըզ պօթին մը :

— Եաղմըզ չաքէթ մը :

— Չմաշած բանթալօն մը :

— Քաղաքավար Տէրքօսի ջրող մը :

— Եիրքէթի չուկենաւերուն մէջ նստելու աթոռ մը :

— Զի հեծնող Հրեայ մը :

— Երդում չընող խամութպան մը :

— Առանց պիպէրօնի տղա սնուցանող մայր մը :

— Դեղին սկարրին չհագնող կին մը :



## ԶԱՐՄԱՆԱԼԻ ԶՈՐՔՈՏԱՆԻՆԵՐ

Եթէ Ամերիկան լրագրաց խօսքին կը հաւտաք , կարդացէք հետեւեալ տողերը եւ տեսէք թէ Ամերիկացիք յառաջիմութիւնն ի՞նչպէս կ'ըմբռնեն . . . անառնոց նմանելով :

Քալիֆորնիոյ Պիրքիէյ քաղաքին մարմնամարզական ընկերակցութենէն երկու երիտասարդներ , ՊՊ. Պէրրի եւ Քլոման , լրջօրէն հրատարակած են Սան-Ֆրանչիսկոյէն ի Նիւ-Եորք Ամերիկան ցամաքին մէկ կողմէն միւսը երթալ . . . չորս ոտքով :

Բայց չորս ոտքով ըսկելով մեր մամիկներուն չնչառպառ վագելը չհասկնանք , այլ իրենց ձեռքերն ալ ոտքի տեղ գործածելով , այսպէս չորս ոտքի վրայ եւ երեսանելեալ պիտի ճամբորդեն :

Ասոր համար բժիշկներու ալ զիմեր են որոց զրեթէ ամենքն ալ այս զաղափարին համեր են եւ մէկ քանին ալ այնչափ համեր են անոր որ փափաք յայսներ են այդ չորքոտանիներու վերածուած երկու մարդոց , զընդերներու ուսումնականիրութիւն մ'ընկու համար : Ուղեւորութիւնը պիտի սկսի յառաջիկայ գարնան եւ առ այս ուղեւորք մասնաւոր կազմուածք մը պիտի ունենան : Նախ ոտքերնուն պիտի անցնեն կաշիէ զօրաւոր գօտի , զանոնք ուղղահյեաց դիրքի մը մէջ պահելու համար : Ծունդերնուն պիտի անցնեն քառուչուէ օդով լեցուած ծնդապաններ , որոց վրայ պիտի գտնուի նաեւ կաշիէ դիմացկուն ներբան մը վրան կոխելով յառաջանալու համար : Չեռքերնին ալ պիտի հազնին յատկապէս շինուած ձեռքի կոչեկ մը , որ մինչեւ թեւերուն վերի կողմը պիտի համար եւ ձեռքին տակին ալ , որուն վրայ պիտի կոխեն , դարձեալ քառուչուէ եւ կաշիէ կազմուած ներբաններ :

Այսպէս հակած , կը յուսան օրական տասնեւհինդէն քսան քիլօմէթրո տեղ յառաջանալ . որովհետեւ վերոյիշեալ երկու քաղաքներուն միջեւ եղած հեռաւորութիւնը հինդ հազար քիլօմէթրէն աւելի է եւ որովհետեւ շատ մը քաղաքներու մէջ կանգ առնելով իրենց այս զարմանալի շարժման եղանակին վրայ բանախօսութիւններ ընելու միտք ունին , ուստի այս չորս ոտքով ճամբորդութիւնն ալ տասնեւչորս ամիս պիտի տեւէ :

Աստուած շատ քաշել չտայ :

## ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Այս շաբաթու մայրաքաղաքիս Ռուս . Հիւպատոսարանին մէջ պիտի տեսնուի ի Գանձիրէ մեռած Արարկերցի սեղանաւոր Պօղոս էֆ . Կարապետեանի կտակին դատը , որ իր հարատութեան 1/30րդ մասը չուրջ 2000 ոսկի կտակած է Արարկիրի վարժարանին , Եերուազեմայ վանքին եւ Գանձիրէի Ազգ . Ճրի վարժարանին : Հանգուցելոյն երկու փեսաները գատ բացած են իրենց աներձագին՝ Պետրոս էֆ . Պ. Կարապետեանի գէմ , որ իրը թէ ժառանգութեան մեծ մասը իւրացնելու համար յերիւրած ըլլայ

զայդ կտակ . մինչդեռ այդ կտակէն աւելի վաւերական կտակ մը գանել կարելի է :

— Վիշնայի Մխիթարեան Միաբանութենէն ասորագէտ Տաշնան Վր . Ս. Էջմիածին կ'երթայ , Մայր-Աթոռոյ զրատան պարունակութիւնը քննելու համար : Իր մասնագիտութիւնն է Ասորի հեղինակաց ուսումնասիրութեամբ մեր եկեղեցական հին պատմութիւնը լուսաւորել :

— Էզմիրի մէջ Ֆէրքէն անուն ապկիրատին գործած ոճիրներն ուս քան զեւս կը հաստատուին . մեր առած նամակներն քստմիելի եւ պժգալի եզանակաւ մը կը նըկարագրին մեր Առաջնորդարանին անվութութեան վրայ բայց կը խնդրենք Ս . Պատրիարք Զօրմէն ըստ իւր իրաւանց իր ամբողջ կորովն ի կիր արկանել սա Ֆէրքէն դաւաճանին ինչպէս եւ նմաններուն բերնին չափը տալու համար :

— Հոչակաւոր Հայագէտ՝ Ռուս Բրօֆ . Ն . Մառ Այնորովի վրաց վանքին մէջ գտեր է Վրացերէն հին ձեռագիր մը , վկայաբանութիւն Սրբոց , որուն մէջ Ս . Սահակ Պարթեւի , Սրբոց Ատովմանց եւ այլ սրբոց պատմութիւնը գրուած է , ինչպէս նաեւ վրացերէն Հին եւ Նոր Կտակարան , որոց ամենուն ալ Հայերէնէ թարգմանուած ըլլալը նշանակուած է :

— Տ . Ներաէս Ք . Քաջքերունի 20 օր կարին սպասելէ յետոյ՝ Պայազիտ ղարձեր է ,

— Վանայ Սալնապատայ թիմին Սեւան գիւղի նորընծայ Տ . Արսէն Ք . , իրենց ինքնութիւնը մոռցած 30 որեր հաւաքելով Որբանոց մը բացեր է , որուն համար զրամական նպաստ ղրկուեցաւ :

— Հէքքեարիի գաւառին մէջ աստանդական կենօք կը թափառին եղեր որբ տղաք , որոց համար Պատրիարքարանին կարգազրութիւն խնդրուած է , որ իւր կարգին յանձնեց ինդիրը Վանայ Առաջնորդարանին :

— Կրօն . Փողովք . Գշ . օր նիստ գումարուելով զրաղեցաւ կարգ մը քահանայական , վարդապետական եւ ամուսնական խնդիրներով . որոց գրեթէ բոլորովին ալ վերջնական կարգազրութիւնը յառաջիկայ նստին թողուց :

— Հայ-Հոռվմէտականաց Կ . Պատրիարք Տ . Ազարեան Սրբազն , Գշ . օր Բ . Դրան մէջ տեսակցեցաւ Մեծ-Եպարքումին հետ :

— Երզնկայէն եօթը որբեր եւս հասան :

— Տնտես . Խորհուրդը Գշ . օր նիստ ըրաւ :

— Պալմաքճեան Տ . Եղիշիկ Վ . Ամասիոյ մէջ իրեն յանձնուած քննութիւններն աւարտելով Բալու մեկներ է :

— Իզմիրեանց կտակի մրցանակաբաշխութեան հանգէսը Եշ . օր Տեղի ունեցաւ նախազահութեամբ Ս . Պատրիարք Հօր : Մրցանակը կէս առ կէս (40 ական ոսկի) բանախօս Տ . Բարգէն Վր . իր Եղիշիկի մատենազրութեան ուսումնասիրութեամբ համար եւ Տ . Մուշէղ Վր . իր Նարեկացւոյ թարգմանութեան եւ ուսումնասիրութեանը համար :

— Գոհութեամբ կ'իմանանք թէ՝ ձերիսկի Շարգիյի արտօնատէր Տիգրան էֆ. Ճիվէլէկնան այս անգամ առանձին արտօնութիւն ստացած « Առուրհանդակ » ամուսամբ հայերէն քաղաքական թերթ մ'եւս հրատակելու : Յաջողութիւն ու կարողութիւն մաղթելով մեր յարգելի պաշտօնակցին, թարտէ կը չնորհաւորենք զինքը :

— Խաւն ժողովը գումարեցաւ Եշ. օր Ղալաթիոյ Խորհրդարանը, նախագահութեամբ Ս. Պատրիարք Հօր եւ ատենապետութեամբ Ստեփան փաշա Աղանեանի : Ներկայ էին Կրօն. Ժողովոյ Ա. եւ Բ. Ատենապետ Մրրբազաններն ալ : Ժողովը երկար խորհրդակցութիւններ կոտարեց Գարակէօզեան կտակի ինդրոյն վրայ : Նոյն կտակի կարգադրութեան համար Գարակէօզեանց հետ բանակցելու պաշտօն ունեցող մասնակիմքին կողմէ Գարարիէլ էֆէնափ Նորատունկեան տեղեկութիւն ստուաւ Ժողովին թէ Գարակէօզեանք ինչ ինչ փոփոխութիւններ ընել կ'ուզեն Ժողովին կողմէ պատրաստուած վեց յօդուածէ բազկացեալ պայմանագրին մէջ : Ժողովը պնդեց պայմանադրին նոյնութեամբ ընդունուելուն վրայ : Բայց որովհետեւ Կրօն. Ժողովոյ անդամոց միծ մասը բացակայ էր, յառաջիկայ նիստին յետաձգեց վերջնական որոշում մը տալ :

— Ս. Պատրիարք Հայրը թագրիրով մը ինչ ինչ առաջարկութիւններ ըրաւ տնտեսական ստանապի ենթարկեալ հայոց զինուորական արոց բաշխման եւ զանձման մասին, բացատրելով թէ՝ արքունի գանձուն շահուն պահպանումն եւ թէ վճարողաց համար զիւրութիւնները :

Թիակոյի շրջակայ ամրութեանց վրայ, որք կը բաղկանային մարտկոցներէ եւ բարձր սարերու վրայ հաստատուած պահականոցներէ : Սպանիացիք օրն ի բուն թէպէտ միծ քաջութեամբ կոռուցան սակայն վերջալոյսին սախուպուեցան նահանջել եւ բուն քաղաքին մէջ ապաստանիլ : Սպանիական հրամանատարը վիրաւորուելով իրեն յաջորդեց Զօր. Թորրով : Երկու կողմն ալ մեծ կորուստ ունեցաւ : Շաբաթ օր Զօր. Շափթըր յառաջ խաղաց բռնի քաղաքը գրաւելու համար, սակայն չկրցաւ անոր ահեղ ամրոցները բռնաբարել :

Ծովակալ Սամբառն եւս Սանթիակոյի ծովահայեաց ամրոցներն ումբակոծեց, Խակ նաւահանգստին մէջ զըտնուող Սպանիական մարտանաւք երբեմնակի ումբակոծեցին յառաջ խաղացող Ամերիկեան զօրքը եւ Շաբաթ երեկոյ վիճակը յուսահատական գտնելով Ծովակալ Սերվերա մեծ ճիգ մ'ըրաւ նաւահանգստաէն դուրս ելնելու համար : Ամերիկացիք թող տուին որ Սպանիական նաւատորմը բաց ծովի ելէ եւ ապա շրջապատեցին զայն բնաջինջ ըրին, Ծովակալ Սերվերան վիրաւորեալ եւ ուրիշ 1300 հոգի բռնելով, թէպէտ իրենք ալ մեծ վետս կրեցին :

Բշ. օր Զօր. Շափթըր Սանթիակոյի յանձնումը պահանջեց, սակայն մերժուեցաւ, 24 ժամու պայմանաժամ տրուեցաւ կիներն ու աղաքը դուրս հանելու համար : Մերակոծումը Դշ. օր անզի պիտի ունենար, սակայն զեռլուր մը չելաւ : Զօր. Բանատ յաջողած է, կ'ըսուի, Սանթիակո մտնել :

Սերվերայի նաւատորմին փացումը միծ յուզում պատճառած է ի Մատրիտ եւ կը վախցուի թէ անկարգութիւններ յառաջ զան :

Մանկայի շուրջը կացութիւնը նոյն է թէպէտ Աւկուսթին զօրավարը փորձեր է գուրս յարձակիլ, սակայն Ակուսթինալայոյի խմբին կողմէ ետ մզուեր է :

Սան Ֆրանչիսկօյէն մեկնող Ամերիկեան զօրքերը Մանիլա հասեր եւ սկսեր են ցամաք ելել ի Քավիդէ :

Քամարա ծովակալին նաւատորմիդը հրաման ստացած է Առէզէն ետ դառնալ :

Նախարարաց Խորհուրդն որոշեց հաշտութեան բանակցութեանց չձեռնարկել եւ պատերազմը շարունակել ցորչափ սպանիական զինուոր մը մեայ ի Քուպա : Քուպայէ քաշուած հեռազիրներու նալելով, Ամերիկացիք, թոյլ տալու համար որ օտարահպատակները, կիներն եւ տղայք մեկնին Սանթիակոյէ, քաղաքին ումբակոծումն յետաձգեցին մինչեւ Ցուլիս 5, առաւօտեան ժամը 10, պայմանաւ որ Սպանիացիք անգործ մնան :

Զինուորական կուսակցութիւնը պատերազմին շարունակութիւնը կը պահանջէ : Վիքայայի, Բլուգոնի եւ թէրրորի հրամանատարք գերի ինկած են Ամերիկացւոց ձեռքը :

Ֆրանսական Թրանսաթլանթիք ընկերութեան ԼաՊուրիներ չոգենաւն՝ Աւազի կղզւոյն բացերը Անգլ. Քրոմէզչիր առագաստանաւուն ընդհարելով ընկղմեր է, 600 հոգի ծովակուլ եղեր են :

## ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ

ՍՊԱՆԻՈՑ ԵՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Սեփիլայի ճակատամարտէն յետոյ Սպանիացիք դէպի իրենց ամրութիւնները քաշուեցան եւ Ամերիկացիք թեթև կուսներով մինչեւ Սանթիակո յառաջացան : Զօր. Շափթըր որ Թամբայէն գալիք օգնութեան պիտի սպասէր վերջնական յարձակումը ընելու համար, իմանալով որ Զօր. Բանտօ 15,000 Սպանիական զօրօք Մանցանիլոյէ Սանթիակոյի օգնութեան կը փութեայ, տառնց ժամանելէն առաջ որոշեց յարձակումն ընել եւ Զօր. Բանտօյի ճամբան կտրելու եւ ընթացքն ուշացնելու համար Ամերիկեան քանի մը մարտանաւք անցեալ Եշ. օր Մանցանիլօն ումբակոծեցին, որով Զօր. Բանտօյի զօրտց մէկ մասը ետ զառնալու ստիպուեցաւ : Դարձեւալ նոյն նպատակաւ սպաստամբապեա Կոմէզ՝ Կուսնդղանամափի Սպանիական ամրութեանց վրայ յարձակեցաւ, իսկ ապստամբապեա Կարսիա իր 3000 մարդոցով Սանդիակոյի արեւմտակողմը տարուեցաւ գրաւելու համար այն ճամբանիրը որոցմէ կրնար յառաջանալ Զօր. Բանտօ : Եւ Ամերիկեան զօրաց կիսարամին մը Սանդիակոյի հիւսիսակողմը Յէլ-Կանի հաստատուեցաւ միացեալ միակ ճամբան զրաւելով քաղաքը կատարեալ պաշարման մէջ պահելու համար : Ուր, առաւօտ Զօր. Շափթըր յարձակեցաւ Սան-

# ԿՈՐՈՒՍԵԱԼ ԿՏԱԿԸ

ՀԱՅՈՐ ԵՐԿՐՈՐԴ

ԳԼՈՒԽ Բ.

## ԳՈՒԼԱ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

Գուլա քունէն նոր արթնցողի մը պէս իր անդամները ձգտելով ոտքի ելաւ և եկաւ պարոն Սուչօ կիրգափ քովի աթոռը նստաւ :

— Անունդ ի՞նչ է, տղաս, հարցուց պարոն Օհան :

— Զգիտեմ, պատասխանեց Գուլա կարուկ կիրափիւ :

— Ի՞նչ, քէ՞ն պահեցիր ինձ, յարեց պարոն Ռուբէնեանց, ես ի՞նչ զիանայի որ դու ալ բարեկամիս հետ մէկսեղ էիր, քանի որ այդ մասին ինքն ալ ինծի բան մը չէր ըստած :

— Ո՞չ, ամենեւին, ես քէն պահողներէն չեմ, պատասխանեց պղափիկը, իրաւ կ'ըսեմ որ անունս չպիտեմ, միայն մականունս կամ լաւ եւս է ըսել մակդիրս զիտեմ, որ Գուլա է, ասիկա ձեր բարեկամէն ալ կինաք ստուգիւ, եւ պարոն Սուչօ կիրգայի գառնալով յարեց, այնպէս չէ՞ , տէ՞ր իմ :

Կիրգա որ դարձեալ իր մտածմութեանց մէջ խորասուզուած ըլլալով այս խօսակցութենէն բառ մը իսկ չէր կրցած իմանալ, ու ուշաբերելով :

— Ի՞նչը այնպէս չէ, հարցուց :

— Իմ անուանս համար կը հարցնէ պարոնը, միթէ ես անուն ունի՞մ :

— Խեղճ տղայ, արդէն խօսառվանեցար թէ քու կամ ընտանեացդ անունը չես զիտեր, միայն մականուն մը կը գործածես . . .

— Գուլա :

— Ճիշդ է, Գուլա, յարեց հարուստ մենակեացը :

Լա՛ւ, Գուլա բարեկամս, ըստ պարոն Օհան, դու ի՞նչ կը խորհիս նայինք այս օրուան տեղի ունեցած դէպքերուն վրայ :

— Իրաւ որ թէպէտ մեծ բան մը չկրցի հասկնալ այն տանը մէջ պարոնին եւ այն երկու յելուզակներուն միջիւ տեղի ունեցած անցքէն, բայց միայն իմ տիսածէս դատելով սա հասկրցայ թէ՛ Տիմիթրօ որուն ի՞նչ ապրանք ըլլալն արդէն ծանօթ է մեր բոլոր փողոցի արտոյտներուն . . .

— Քողոզդի արտոյտներն ո՞վ են, հարցուց պարոն Օհան, Գուլան ընդմիջելով :

— Մենք ենք, բոլոր ընկերներս ինչպէս եւ ես՝ այս հաւաքական անունն ընտրած ենք մեզ, Արդ՝ ի՞նչ կըսէի, հա՛, այդ մեր վերապատռելի Տիմիթրօն միւս երիտասարդն որ անչուշտ պարոնին մէկ ազգականը կամ սիրելին ըլլալու է, իր ցանցին մէջ առած եւ ամէն պարագայի մէջ չուզէր որ այն երիտասարդն իր ճանկէն պրծի, անշուշտ անոր երեսէն իր ունեցած մեծ շահերը

չփանփելու համար : Ուստի մենք միայն սա կրնանք ընել որ անդուզ, անդադար անոնց վրայ կը հսկենք եւ երբ իրարմէ անջատ վիճակի մէջ զիրենք գտնենք, անմիջապէս կը կապենք, կը կապկապենք եւ մեր մարդը կը խլենք անոր ձեռքէն :

— Կեցցե՛ս, տղաս, կեցցե՛ս, այս տեսակ ծրագիրներ յօրինելու համար ատեղծուած ըլլալ կը կարծուիս :

— Միակ միջոցն այս է, կարծեմ, չեմ կարծեր որ ուրիշ լաւագոյն միջոց մը կարենանք գտնել առանց վըտանգուելու :

— Հէ՞ , ժագ, ի՞նչ կ'ըսես մեր Գուլա բարեկամին ցոյց տուած շաւղին հետեւիլ, լաւ չէ՞ միթէ :

— Այո՛, լաւ կիրափով խորհելու ենք նախապէս թէ ի՞նչ է մեր նպատակը, պատասխանեց պարոն Սուչօ կիրգա հատիկ հատիկ արտասանելով իր բառերը, այսպէս նախ մեր նպատակը որոշելու ենք. զու կը փափաքիս Դաւիթիեանցի ժառանգութեամբ գտնել, եւ քանի որ կըտակին հրիտակը Պետրիկին քովէն ելաւ, կ'ուզես որ զայն ձեռք ձգես որոշ տեղեկութիւններ ստանալով, ժառանգորդները գտնելու համար. իսկ ես կը փափաքիմ վերըստանալ զաւակս զոր այն վատչուէրն կորզեց իմ ամբողջ կեանքս միանգամայն անհետացնելով : Հիմա իրաւամբ պիտի ըսես թէ՛ երբ զու զինքն արդէն իսկ ինձ վերապարձուցած էիր, ես իմ կարձմտութեամբո թողուցի որ երթայ դարձեալ այն ճիւղին զիրկն իյնայ :

— Կ'աղաչեմ ձեր ըրածը բնական հակում մ'էր որ գործադրեցիք, պատասխանեց պարոն Օհան, կը ինզրեմ որ այդ գէպքին վրայ անգամ մ'ալ չխօսիք եւ մեր ընելիքը միայն խորհնելք :

— Զեր ծրադիրն ի՞նչ է այդ մասին :

— Ես այդ մասին համամիտ եմ մեր Գուլային, քանի որ ուրիշ ո՞ւ եւ է միջոց չունինք մեր նպատակին հասնելու համար. իրենցմէ՛ չծանչցուելու համար լաւ մը ծրադանիք եւ լրտեսնելու ենք, քանի որ մեր իսկական կիրապարանքով երբ իրենց երեւնինք, անպատճառ պիտի վըտանգենք մեր ձեռնարկը. եւ յարմար առթին երբ Պետրիկը մինակ գտնենք, զինքն ամէն կարելի միջոցներով ձեռք կը ձեռնիք :

— Ես ալ համոզուած եմ այդ գաղափարին, ուստի մեր իրագործման ձեռնարկենք եւ որոշենք թէ ի՞նչպէս պիտի ծպտինք եւ կամ ի՞նչ կիրապարանքով պիտի երեւնիք :

— Բայց, ժագ, նախ քիչ մը բան ուտենք, գիշերը մերն է, անշուշտ այս մեր փոքրիկ բարեկամն ալ անօթի ըլլալու է :

— Իրա՛ւ, աղէկ ըսիր, պատասխանեց կիրգա, եւ սենեակէն դուրս ելնելով քիչ մը վիրջը վերապարձաւ խորոված պաղ հաւ մը, 5-6 հատ խաչած հաւկիթ, երկու շիշ զինի, եւ որուակ մ'ալ իր հին օղիէն բերելով :

Այսու հանողերձ ընթրիքը դարձեալ մտազբաղ անցաւ եւ այնչափ զուարձալի չեղաւ :

Հարունակելի

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՊԱՇՏԱԼԵԱՆ ԳՐԱՍԱՆ  
Սուլրամ Համամ ճատեկակի թիւ 14, Կ. Պողիս

Ե. ՏԵՄԻՔԻՊԱՇԵԱՆ

## ԲԱՌԱՐԱՆ

ՖՐԱՆՍԵՐԷՆ - ՀԱՅԵՐԷՆ

Դին 22 Դրշ.

Սոյն Ֆրանսահայ բառարանը յօրինուած հետեւողութեամբ լիդուի տիեզերական լառազրքին, կը պարունակէ Ֆրանսահերէն լիզուին գրիմէ բոլոր բառերն իրենց բոլոր առումներով, որպէս եւ ամենէն գործածական ոճերն։ Տէմիքի բազաշեան է գիշնաի բառաշխնութեան մասին իւր ունեցած մասնաւոր յարմարութեամբն որով բազմաթիւ բառերով ճոխացուցած է հայ լեզուն, գտած է լեզուին պակսած դրական, գեղեցկագիտական, իմաստափրական, զիտական եւ արհեստական բառերուն հայերէններն, այսպէս որ կատարեալ բառադիրք մը կրնայ համարուիլ Բառարանս ունեցած այս երրեակ առաւելութեամբք, այսինքն առաւելութիւն Ֆրանսահերէն բառից, առաւելութիւն նոր առամանց, առաւելութիւն 15—20,000 նորակերտ հայերէն բառից։

Այս բոլոր առաւելութեամբք Ֆրանսահայ Բառարանս. որ կը պարունակէ իր 1000 երես, կազմեալ կը ծախուի անօրինակ գնով։

ՀՈՒՆ - ԲՈՆ - ԱՅՆ - Ա. ՊՈՒՏՈ

## ՄԵԾ ՎԱՃԱՌԱՌՈՒԻՆ ԹԵՅԻ

ԵԱՎՐՈՒԵԱՆ ԵԽ ԻՍՍԳՈՒԻԵԱՆ

Ճեղալ պէյ խանի դրան կից թիւ 10

Ամենէն ընդարձակ թէյի վաճառատունն ի Կ.

Պոլիս, որ ճիւզեր ունի Օսմ. Տէրութեան ամէն կողմերը։ Գաւառաց ապսպրանքները փութով եւ խնամով կը գործադրուին։ Զինական, Հնդիկ, ծավայի եւ Սէյլանի ընտրելագոյն թէյք, ուզզակի բերուած հոս։ Թէյի նոր հունձքն սկսած է դալ։ Զգուշացէք սոյն վաճառանիշին կեղծերէն։

Փնտուել ԵԱՎՐՈՒԵԱՆ ԵԽ ԻՍՍԳՈՒԻԵԱՆ ստորագրութիւնը։



**ԵՐԻԹԱՆ**  
(Ընաման առաջանձ)  
**ԱՃԻ Ա. ՄԱՆ** ԵԽ ԻՉՈՇ  
Կինց Ապահնագրական ընկերութիւն  
Երևան 227 Մելիք Տերյան  
Ներկապացուցիչ Կ. Պուտ  
Առաջնական պատուածութեան

ՆՈՐ ԱՅԲԲԵՆՍ.ՐԱ.Ն ՊԱՏԿԵՐՍ.ԶՈ.ՐԴ · —  
Եզմիրի Մամուրեան տպարանէն հրատարակ ուած սոյն Քերականը մեթոնվ պատրաստուած զործ մը է, եւ լուագոյնը նմանօրինակ հրատարակութեանց մէջ։

Դին 20 փարա:

## ԾԵԾՈՒԱԾ ԶՈՒՏ ԽԱՀՈՒԵ

ԹԻԹԵԼԵԱՅ ՏՈՒՓԵՐՈՒ ՄԷՀ

Ի Ապատ Ա. Յակովայ Ազգային Անկերանցի

Դին մէկ օխայի 12 դահնեկան

1. Քիլօն օխայի վերածելով այսուհետեւ ամէն տուփ 50 կամ 100 տիրէմ զուտ խանուէ պիտի պարունակէ։

2. Խահուէին զինը, որոյ քիլօն ասկէ առաջ 14 դրշ. էր, այժմ մինչեւ ցնոր տնօրէնութիւն, օխան պիտի ծախուի 12 դրուշի, որով 50 տիրէմոց տուփը պիտի ծախուի 1½ դրուշի, 100 տիրէմոց տուփը պիտի ծախուի 3 դրուշի։

3. Երկու տեսակ զոյնով խահուէ պատրաստուցեաւ բառ հաճոյս սպառողաց, մին բաց գոյն, միւսը՝ թուխ գոյն։

Անկերանցին խահուէն կը գտնուի ամէն ծիրավաճառներու եւ մանրավաճառներու քով, բաւական է որ այդ անունով վիճուուի վաճառողներէն։

Խահուէպանք պէտք է զինն վաճառման կեզրոնատեղին, որ է Ղալաթիա Զինճիլի խանի կից, Եէնիծամի ճատաէսի, թիւ 70։

Արտօնատեր Ա. ՍՈՒՔՈՅԵՍՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Վ. ՄԵԼԱԿԱՆ  
(Նախակին ՊԱ.Դ.ՑՈ.ՑԱ.Ն Տպարան)  
Կ. Պուտ, Սուլրամ Համամ 14.